

ծաղրելու եւ նոյն իսկ անոնցմէ խեղկատակ նմանութիւններ հանելու, այս վերջին երեւոյթը ցոյց կուտայ որ Հովուականներու հրատարակութիւնը գրական մեծ պատահար մը եղաւ Հոսմի մէջ: Եթէ արդարեւ անոնք ունին կարգ մը նկատելի թերութիւններ, անոնք մատնացոյց կ'ընեն արդէն Վերջին Իստի հանձարին բոլոր կողմերը, կը պարունակեն տեղ տեղ, խոստումը Մշակականներու եւ նոյն

իսկ Էնէականի որոշ մասերուն: Ասոնցմէ զատ անոնք իրենց զմայլելի եւ նրբազգայիկ յօրինուածքով կը յայտնեն ոճի եւ տաղաչափութեան հզօր վարպետ մը:

Փարիզ

Մ. Ս. ԴԱԻԻԹ-ԲԷԿ

(Շարունակելի)

Ա Ր Ի Ի Ն Ի Ժ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ի Ն

Ն Ա. Խ Ա. Բ Ա. Ն

Մեր ազգային վերջի Մեծ Աղետէն վերապրող սերունդ մ'ունինք, որ երկար եւ ընդարձակ արեան ճանապարհ մը կարելուն համար աւելի շատ կը հաւատանք թէ կրնայ մեր վաղուան յոյսերն ու ակնկալութիւնները ոգեւորել: Գիտեմ որ շատեր եղան սրտնք ինձմէ աւելի չարչարանք ու խաչելութիւն տեսան, ինձմէ աւելի սոսկում ու սարսափ քաշեցին, բայց ինձի չափ խորունկ լացող ու յուզուած մնացողներ շատ եղան:

Ձեմ գիտեր:

Տիեզերական պատմութիւն մը սարսափեցնող այս ոճրագործութեան դիմադրելու անգորութեան ցաւէն լացը սրտիս տակ ծոփացաւ եւ յուզումը թանձր մառախուղի մը պէս բարձրացաւ: Մէկը վկայութեան մը խօսանք զգացումներով ցամքեցնելու, իսկ միւսը բողոքի մը արդար ազդակներով ցրելու յոյսով չորս տարի առաջ փորձեցի հրատարակել առանձին հատոր մը: Սակայն տարիներու երկայնքն ի վեր էն-

կերացող ցասումը մեղմացա՞ւ, թէ ոչ սրտմտութիւնս նորոգուեցաւ:

Ձեմ գիտեր:

«Քանի որ ամէն գիշեր հալածանքներու երագներով կը տանջուիս ու կը ցնցուիս գետ՝ հարկաւոր է գերագոյն մոռացումին մէկ ճիգը շնորհող գթութիւն մը գտնել», կ'ըսէր ինձ բարեկամ բժիշկ մը: Բայց այդ գթութեան գտնէ մէկ շառաւիղը կրցա՞նք տեսնել այս աշխարհի վրայ:

Ձեմ գիտեր:

Սակայն գիտեմ որ կամքի անհնարին լարումով մը կը վերագառնամ այսօր այն սոսկալի էջերուն՝ որոնց վերջի շունչներով իմ ցաւատանջ սրտիս խշխշշը կը բորբոքի ու կը բարձրանայ:

Անողորք կոչում մըն է սր կը հարկադրէ զիս, թէ ոչ ուրիշ անգութ բան մըն է որ կը ստիպէ հոգիս:

Ձեմ գիտեր:

ՔԱՂԱՔԻՆ ԳՐԱՆ ԱՌՁԵԻ

Ախոար, հինցած ու անպէտ գարձած

շորերու մէջ անճար տղու մը ուժերով
կը չափչփէի Հոգեկան մղձաւանջներու եր-
կայնքն ու լայնքը:

Կենդանիները կը շնչէին արագ արագ,
տաքը կ'ուռէր եւ գոլը կը բարձրանար
ախոսին ամէն կողմերը. սակայն սրտիս
մտուքը չէր վերջանար. դողը չէր գազրեր:

Երէկ, աւելի մանուկ օրերուս, իմ գիւ-
ղիս մէջ, ոսկի շղթաներով կախուած աշ-
խարհ մը երեւակայե՛ր էի քաղաքը, ուր տ-
մէն բան գեղեցիկ է, փողոցները լուսաւոր,
տուները պայծառ եւ ամենէն ցած պատն
անպամ ճառագայթ ունի: Կը կարծէի թէ
քաղաքը բնակող մարդիկ կազմով մեզի
պէս են բայց սրտով շատ աւելի խորունկ
ու ազնիւ, մտքով շատ աւելի բարձր ու
գորեզ են: Կը կարծէի թէ հոն մարդիկ
չեն պժպար, որովհետեւ տգիտութիւն
չկայ, չեն վախնար, որովհետեւ չարութիւն
չկայ, չեն բարկանար, որովհետեւ ամենէն
թեթեւ յանցաւորն անպամ պատիժ ունի:
Համակ լոյս մը կ'երեւակայէի քաղաքը,
ուր ծնող ու ապրող մարդիկ սահմանուած
են որքան գիտուն նոյնքան մաքուր եւ
գեղեցիկ ըլլալ ու մեր կեանքի ուղիները
գծել: Ո՛րքան կը նախանձէի այն մէկ ըն-
կերթս որ քաղաք տեսնելու բախտ ունե-
ցած էր: Ո՛րքան մեծ հիացումով կը նա-
յէի գիւղ եկող այն մէկին՝ որուն համար
կը վկայէին թէ քաղաքացի է: Կոտորածնե-
րու եւ արիւններու սարսափելի արհաւիրք-
ները սակայն ուժգնօրէն յեղաշրջած էին
տղայական միտքս եւ համոզումներս դար-
ձուցած էին բոլորովին հակառակ կողմին
վրայ: Նորէն չէի տեսած քաղաքը, բայց
այլ եւս ո՛չ միայն չէի ուզեր տեսնել գայն,
այլ ի խորոց կը բաղձայի համնիլ ու ապ-
րիլ տեղ մը՝ ուր քաղաքի անուն բնաւ չէր
լսուեր: Որովհետեւ քաղաքը հիմայ կը
ճանչնայի չար գեւերու գլուխներուն վրայ
կեցած դժոխք մը, դժոխք մը այնքան
սարսափելի՝ որ աշխարհ մը հրգեհնու
չափ կրակ կրնայ վառել. ուր ապրող գա-
զան մարդիկ ամէն ժամ նոր գազաններ
կը ծնին: Համոզուեր էի թէ անկէ եկող

ո եւ է պաշտօնեայ եւ զինուոր գլխութեան
սիրա չի կրնար ունենալ, որովհետեւ ա-
նոնք ամէն խիղճ ու բարի զգացում սպան-
նած եւ նետած են իրենց սրտէն՝ քաղաք
մտնելէ առաջ:

Քաղաք գացող ո եւ է Հայ մը այլ եւս
կրնա՞ր վերադառնալ, կրնա՞ր մահուան
հոցէն դուրս ելլել, անկարելի էր հաւա-
տալ, եթէ հրաշք մը չըլլար: Ատոր հա-
մար առաւօտեան լոյսի բարութիւնը զգա-
լու տեղ՝ կուրծքս մահուան վախի ծանրու-
թեան առջեւ կը չարչարուէր:

Այնտեղ ուր սճիրը սանձարձակ խրախ-
ճանք կ'ընէ, ուր համատարած մահը մին-
չեւ երկինք բարձրանալու թեւեր ունի,
այնտեղ ո՛վ կրնայ բարի բան երեւակայել,
ո՛վ կրնայ շարժում մը տեսնել կամ լսել
ու շօտկալ: Ախոսին դուռը ճոպո՛ սիրտս
ճչաց: «Առաւօտան մթնշաղին՝ չարութիւն ո-
րնոց չարագործ մը սառեր ըրաւ ու ներս
անցաւ: Պէջո՞ն էր, Օսման աղային քիւրտ
ծառան, որ իր մութ գէմքը վտանգաւոր
նայուած քներու հետ կը թաղէր սեւ ու
խոիւ ընչացքի մը մէջ:

— Վա՛յ կեազուռի գաւակի, տակաւին
չե՞ս պատրաստուեր դործի:

Ո՛վ կը համարձակի դէմ խօսիլ: Թուր-
քի ծառային ծառան անպամ ամբողջ Հա-
յուութենէն աւելի թանկ է, աւելի արժէք
ունի: Անոր ճիւղի ձայնին արձագանգն
անպամ Հայը մահացնող թոյն ունի:

Չարագործը որ կարող էր մէկ հարու-
ժով ջարդ ու փշուր ընել մեր գէմքը, մեր
սիրտը՝ առանց վախի և պատասխանատու-
թեան, բաժին մը հացի հետ առջեւս շու-
տոնեց երկու սոխ եւ կտոր մը պանիր:

Շուտոնեւը աճապարեցնելու անպութ
նշանն էր:

Չգիտցայ թէ ի՛նչպէս կերայ ու մէկ
սոխն ալ ծոցս թաղելով կենդանիները
պատրաստելու գործին սկսայ իրեն հետ,
այնքան որ կ'ուզէի միշտ կրկնուած հե-
տեւեալ ծանր խօսքը գոնէ մոռցուի՝ «Աշ-
խատանքներու գ արժէքը կերած հացիդ
գինը չի վճարեր»:



Եւ հիմա ճամբորդ ենք Գծովքին մ'էջ: Գծովքէն դուրս: Խարբերդի հին քաղաքէն գիւղ կը վերադառնանք: Կրնա՞մ' ազատուիլ կրակէն ու գազաններէն, բախտը գիտէ, որ անձանօթ է, ու գայն քաշելու, ճանհնալու սիրտ չկայ:

Օսման աղան էջ մ'ուշի ճանապարհին յոգնութեան ատեն հեծնելու համար: Իր քոյրը որ իմ հանրմս է, կարմիր ձիու վրայ նստած է: Ան, զինք ծածկող կանանչ չարժափին մէջէն ձեռաց մէկ մասն անգամ ցոյց չի տար եւ ոչ ալ խօսակցութեան իր ձայնը շատ լսելի կ'ընէ: Որովհետեւ քաղաքի մարգարէ եւ «հրաշագործ» Իմամին օրհնութիւնն առած է:

Ես իր ձիուն ասնձը կը քաշեմ: Պէքոշը, ուրիշ երեք գիւղացիներու հետ, բեռնաւորուած մէկ մէկ էջ կը քշեն:

Քաղաքի արեւմտեան ներքին դռնէն դուրս կ'ելլենք ու կը կենանք արտաքին դրան սեմին վրայ: Բարձունք մըն է այս սեմը, որ նոր քաղաքին հետ ընդարձակ գիւղեր ու տեսարաններ իր ոտքերուն տակ առնելու հզօրութիւնն ունի: Բնութիւնը ծով մը կ'ընէ հոն որ վերջ չունի: Պատմութեան տարածութիւնը կը թռչի թէ կը մաղուի այս սեմին առջեւ, շեշտը կը ճանկատուի, յոյսը կը թաւալի, սիրտը կ'արիւնի:

Մեր սպասելը խարխլած երկու բեռներ կարգաւորելու չափ տեւեց, որ ատեն մեզի միացաւ ոտիկան տասնապետ մը:

Այս վերջինը որ տձեւ դիմագիծ մ'ունէր եւ կը ցուցնէր թէ ամէն ճիգ կը կնճռտէ իր ճակատը, Օսման աղային անցուցած զինուորութեան կեանքի մէկ ընկերն էր: Անիկա անմիտ մարդու հաճոյք պատճառող եղանակով չափազանցեց իր բարեւը եւ յետոյ դառնալով իր գեղնած բիծերով վարակուած աչքերը լայնցուց, որպէս թէ գոհի մը խարոյկը վառելու հաճելի պատրաստականութիւնն ունենար:

Կասկած չկար որ տասնապետը իր անաջին նայուածքով կուսեց հայ տղայ մ'ըլլալու: Որովհետեւ ոչ միայն հագուստիս ողբալի խեղճութիւնը այդ յայտնութիւնը կատարելու կ'օգնէր, այլ եւ իր չարաշուք ներկայութեան մէկ բիրտ նայուածքը միայն բաւ էր որ գէմքս ալլափոխէր, տփուշէր եւ աչքերս յօգնէին ու կարուէին: Անիկա զիս ճանհնալուն պէս իր տափակ ու ազատտ ակունները բացաւ, շարժեց ու նորէն իրարու սեղմելով խեղճեց ալլանդակ մ'ալտուք մը:

— Ո՞ր տեղացի է այս տղան, Օսման աղա:

— Ծովեցի է:

— Ծովեցի՞...

Ու ալլալող ստուեր մը հեծկլտաց:

Տասնապետի կոկորդին մէջ քաշկընտուք մը կար: Կրակի երեւակայութիւն մը կը բորբոքէր, կայծ կայծի կը զարնուէր, բայց չէր փակեր, չէր վառեր:

— Ուրեմն կը ճանհնայ Ծովեցի այն յեղափոխականը որ էկինէն առաջին անգամ քարոզեց թէ «Քեռին» (Ռուսը) շուտով Խարբերդ պիտի գայ: Ուրեմն գիտէ՞ թէ ինչ եղան քարոզն ու քարոզողները:

Վերջին խօսքը ծաղրող ծիծաղէ մը կախեց եւ հարցականը արհամարհանքի մը հեզնութեան մէջ նետեց:

Ջանացի սեղմել ունդերս եւ խածնել յուզումս, որ զիս իր կողմ գարձնելու ուժ չունենայ, որպէս թէ չէի ճանհնար, չէի գիտեր: Մինչդեռ կարելի չէր երբեք չգիտնալ ծնունդով իմ գիւղացի Շահապ Գագընեանի պարագան, որ այնքան մեծ աղմուկ հանեց:

Յիշեալը իբրեւ որը մեծցած էր Մեգրէի գերման որբանոցին մէջ եւ լրացուցած էր նոյն վարժարանի շրջանը: 1914ին առաջին անգամ ըլլալով ուսուցչական պաշտօն ստանձնած էր էկինի մէջ: Այնտեղէն իր Խարբերդի ընկերոջ զրկած մէկ նամակը՝ որ վերջինին անհոգութեան պատճառաւ կտուալարութեան ձեռք անցած էր, կը պարունակէր մէկ երկու նախագասու-

թիւններ փեռին (Ռուսին) շուտ գալու ցանկութիւնը յայտնող:

Այսքանը բաւ էր եղած որ Շահպաղը իր տեղին վրայ անմիջապէս ձերբակալուելով Մեզրէ փոխադրուի եւ յանձնուի պատերազմական տաճանին:

Որուն պատճառաւ խիստ քննութիւն մը կատարուեցաւ նաեւ Ծովքի մէջ, դեռ Հայոց ղէնքերը հաւաքելու գործին պաշտօնապէս չսկսուած:



ՇԱՀՊԱԶ ԳԱԳՆԻՅԱՆ
որ առաջին նահասակը եղաւ
Խարբեղի Հայութեան

— Ո՛չ, չի ճանչնար անիկա այլ եւս ո եւ է Հայ եւ ո եւ է Հայ միտք: Այդ ցնորքները գիտցաւ մտնալ այն ատենը՝ երբ ձեռնալ անունին մտաւ, — պատասխանեց Օսման աղան:

Անկերպարան մտածումներու ծանրութենէն քիչ մը թեթեւեցայ, երբ տեսայ որ տասնապետը իր հարցումներուն ետեւ անցնելու եւ անոնց խորը մտնելու տեղ ընչաքաղցութիւն մը ցոյց տուաւ: Անշուշտ ո՛չ թէ զիս մեղքնալու միտք մըն էր որ ունեցաւ, այլ չլրցաւ Օսման աղային հանդէպ ունեցած իր բարեկամական չափանիշը խզտել, որքան որ ալ ուզեց կեղծել:

★ ★ ★

Մեր ճախ կողմը՝ քարաժայռերու երկարութեան մը վրայ բարձրացող տուններ անխորտակելի ամբարտակներու երեւոյթն ունին, այնքան որ հաստատուն ու ձեւաւոր շինուած են: Իսկ աջ կողմը՝ քաղաքին արեւմտեան թաթն է: Շէնքերը հոն այնքան ներդաշնակ ազուցուած են իրարու որ քով քովի շարուած ուլունքներու գունավառ սլառիկեր մը կը ներկայացնէ այս ճակատը:

Մինչ ես կը մտածեմ՝ թէ՛ այսքան պերճ տուներու վրայ սեւ հողիները ի՞նչպէս կընան ճախրել, այսքան հարուստ շինութեանց մէջ գազանները ի՞նչպէս կըրնան աւերածի պար բռնել, տասնապետը չի լսեր, այլ իր ծանօթութիւններով կը գոռոզնայ ու կը շարժէ լսիրշ լեզուն:

— «Ամերիկացիներն են շինած այս շէնքերը, որ իրենց արտաքին փայլունութեամբ դեռ կը յամառին կանգուն մնալ: Բայց պիտի փլչին բոլորն ալ, քանի որ կեամբներու ամբարտաւանութեանը միայն ծառայեցին: Օսմանեան վեհապանձ կառավարութիւնը փճացնելու ձգտող գարշելի «Եփրատ»ը այս շէնքերուն մէջն է:

«Անոր կողքին այլ եւս կը խարխլայ Հայերու ազատութիւնը երազող ուրիշ վարժարան մը, որ իր սնորէն «Թոլգասին»ի անունով կը կոչուէր: Այս սնորէնը որ իրապէս մէկ րեւպիլ (ժող) գաւիս (կին) մըն էր, յիմար ժողովուրդէն կը պաշտուէր, որովհետեւ շատ կը բաղձար թուրքերու կորուստը տեսնել:

«Մենք ներսէն ամայացուցինք ամենը, բայց այդ բաւական չէ, պէտք է քարքարի վրայ չթողել, քանդել այն բոլորը ինչ որ կեամբներէն շունչ ունի, գրոշմ կը կընէ:»

Ես, այս ամենը լսելով՝ գաղտագողի կը նայէի տասնապետին ցուցուցած կողմը: Իմ նայուածքներս անհամարձակութեան մը վախին մէջ կը շեղէին և կը ճեղքուէին ամէն անգամին որ կը ջանայի եփրատի եւ Թոլգասինի շէնքերը ճանչնալ, որոնց անունները հմայքոտ քաղցրու-

Թեամբ մը լսած էի գիւղիս ուսուցիչներէն եւ հոն այցելող սաներէն: Սակայն անոնց տեղ ինծի հնար եղաւ նշմարել շարժուած գմբէթ մը գլխովար շրջուած խաչով: Մտածեցի թէ անպատճառ եկեղեցիի մը գագաթնի վրայալու էր: Բայց չկրցայ երկրորդ անգամ նայիլ անոր՝ հակառակ բուն ցանկութեանս, վասն զի մեր ճամբան արեւելեան զառիթափին դարձաւ:

Հոգիս կը մոմար՝ որպէս թէ արեան ճապարակներու մէջ թաւալէր: Երեւակայութիւնս երբեք չէր բաժնուեր ցնցուած գմբէթէն եւ կործանուած խաչէն: Կը յիշէի տեղեր, անուններ, երազներ, թոհիչքներ, որոնց թարմ յիշատակները կը պայծառանային, և սակայն այդ բոլորն ալ միեւնոյն գմբէթով ու խաչով կը բարձրանար: Ներքին կեանք մը կը մղմղար, խօսուէր բնազդ մը ծայր կուտար: Ներսիդիս սուր ճաղերով կը ծակծկուէր, անոգոք նախազացուծ կը զօրանար: Կ'ուզեմ՝ դէմ՝ կենալ, զօրութիւն չունիմ, սիրտս է ընկեր, փլեր: Կ'աղաչեմ, կը պաղատիմ, գթութիւն մը, աչքերս կը դարձնեմ, ականջներս կը փակեմ: Եւ սակայն բոլոր իմ տեսած և լսած բարբարոսութեանցս մանրամասն պատկերները ներկայացնող ուրուականը չի կարող սուր երբեք եւ չի կարեր իր արձագանգը. «Ի՞նչ բաւական չէ այդ ամենը: Ի՞նչ պիտի տեսնես ու պիտի լսես շատ սարսափելի սրտուճութիւններ: Ի՞նչ պիտի լսես թէ ի՞նչպէս նահատակուեցան թլկատիւցին, Փրօֆ. Պուճիգանեան, Փրօֆ. Գագանձեան, իրենց ընկերներուն հետ: Ի՞նչ օր մը պիտի գաս, այդ խաչն ու գմբէթը բոլորովին ջախջախուած՝ իր առջեւ մխացող թլկատիւի վարժարանին աւերակներուն մէջ ինկած տեսնելու:»

— Եւ ի՞նչ սեւ ճակատագիր: Նոյն օրուան յաջորդող գիշերին ես աւելի դժբախտ կ'ըլլայի մտիկ ընելու անոնց նահատակութեանց ահաւոր տանջանքներու պատմութիւնը: Եւ երկու տարի վերջ, բնափկ ոտքերով, մաշուած աչքերով քաղաք կ'երթայի, Ս. Յակոբայ թաղը կ'անցնէի

ու հոն, նեղ անցքի մ'առջեւ, աւերակաց պատերուն տակ, քանի մը ծունկ յիշատակի աղօթք կ'ընէի:



Մեր զառիթափի ճամբան անկիւն մ'ըրաւ, ուրկէ կ'երեւէին փէշերը գիւղաքաղաքի մը, որ կը տարածուէր աւատական ճորտերու յիշատակները պահող մաս մը կալուածներու ետեւ:

Տանապետն էր նորէն որ ցուցուց զայն՝ զայրոյթ մ'արձակելով իր չարչարուած աչքերուն մէջէն: Թերեւս մէկը խօսէր, բայց ան չսպասեց եւ շարունակեց պատմութիւն մը, որ կը գունաւորուէր իր արգէտ ու անպուժ գլացումներուն մէջ.

— «Այդ գիւղաքաղաքը ծանօթ Հիւսէյնիին է, ուր բնակող Հայերէն մէկը Ընկեր կարօ կը կոչուէր: Ընկեր կարօ յեղափոխական մարդ մըն էր եւ պարագլուխն էր ահաւոր փլան մը կազմակերպող գահճներուն:

«Օր մը, երբ ես Մեղրէի կեդրոնական պահականոցի գրասենեակիս մէջ զբաղուած էի Հայոց Չարդի խնդիրներով, տեսայ որ պատուհանիս առջեւ շաբաթով ծածկուած կին մը սենեակիս կը նայէր և կը ցուցնէր թէ շատ կարեւոր գաղտնիք մը ունէր ըսելիք: Պատուհանը բանալս զիացայ, տեսայ որ ձեռքի շարժումներով կը հասկցնէր թէ չէի սխալած:

«Անմիջապէս երկու ուրիշ տանապետներու եւ պատրաստ եղող խումբ մը զինուորներու հետ դուրս նետուեցանք ու հետեւեցանք իրեն: Կինը մեզ առաջնորդեց քաղաքին հարաւ - արեւմտեան բաժնին պատկանող թաղ մը, եւ անկիւնէ մը գիւմացի տուներէն մէկը ցուցնելով յայտնեց թէ հոն գէնքեր կան պահուած:

«Շքեղ տուն մըն էր մասնաշաճը, որու բնակիչներուն մէջ այր մարդ չկար:

«Անանք ժամանակին արգէն ձերբակալուած եւ ջարդուած էին: Մնացեալներուն մէջ նոր սոսկում մը ծայր տուաւ,

երբ զինուորներէն սմանք մեր հրամանին վրայ պաշարեցին առնք եւ սմանք ու մեզի հետ ներս մտան:

«Մենք տան ամբողջ անկիւններն ու կարասիները վերիվայր շրջեցինք: Պատերուն, գետնին եւ առաստաղներուն վրայ սեւ է կասկածի տեղի առող ամենէն պղտիկ շերան անգամ խուզարկեցինք եւ սակայն բան մը չգտանք:

«Պատուհանէ մը դուրս նայեցայ:

«Կինը սեւ շաբաթին մէջ դեռ անկիւնն էր, ու զիս տեսնելուն պէս մեր ձախ կողմի սենեակը մասնանիշ ըբաւ: Մենք մտանք, վերստին քննեցինք եւ նորէն գտանք որ անկասկածելի էր այդ սենեակը: Բայց անձանօթ թուրք կնոջ նշանացի պնդումներուն վրայ զէնքս ձեռք առի եւ անոր կօթին հարուածներովը սկսայ չորս պատերը վերէն վար ծեծել: Քննութեան այս եղանակը գառ ու ներքին պատը իր յատակէն թրթռացող արձագանգ մը կուտայ: Մենք փլցուցինք պատին թրթռացող մասը եւ երեւան հանեցինք շատ վարպետութեամբ գոցուած ծակ մը որ պատէն վար կ'երկարէր:

«Ընկերներս վարանեցան, աւելի ճիշդը չհամարձակեցան վար իջնել, խորհելով թէ գաղտնի գտնանակ մը կայ լարուած, որ կրնայ փորձանք մը յարուցանել: Որովհետեւ ես խորէն ըմբռնած էի Հայերու գաւադրական նպատակներուն վատ իմաստը եւ ատոր համար հոգւով սրտով նուիրուած էի զանանք փճացնելու սուրբ գործին, շփոթելու պատճառ մը չուզեցի տեսնել: Ծակը լայնացուցի ու ներս անցայ: Իմ այս յանդգնութիւնս քաջալերութիւն մը եղաւ ընկերներուս, որոնք իրարու ետեւէ հետեւեցան ինծի: Ուրուան սանդուղի մը իրարմէ շատ հեռու եւ խորտուբորտ քանի մը մասները շուտով նեղ միջոց մը տարին մեզ, որ թուեցաւ թէ տան գետնայարկէն վեր կը մնար: Հոն, իրարու քով շարուած գտանք փամփուշաներու եւ ուռմբերու քանի մը մնաուկներ հաստ թիթեղներով պատուած: Անոնց կարգին սերիշ սնասուկ

մը, որուն կէսը պատին մէջ թաղուած էր, զանազան տիւրմաններով լեցուն էր: Անոնք բոլորն ալ անմիջապէս կառավարչատուն փոխադրուեցան եւ քննութեան տակ ինկան: Քննութիւնը այդ ուռմբերէն եւ տիւրմաններէն ճշգեց գոթային գաւադրութիւն մը եւ լուծեց անոր գործադրութեան համար պատրաստուած փլանը: Ըստ այդ սղագիր ու սեւագիր փլանին, կարգ մը յիմար վեթերաններ, առաջնորդութեամբ Ընկեր կարօյին — որ Մեզրէէն չհեռանալու պատուակ մը սենեակու համար գրատուն մը բացած էր — քոսնըչորս ժամուան մէջ պիտի կրնային օդը հանել զինատան եւ գորանոցներուն հետ կառավարութեան բոլոր հեղինակաւոր պաշտօնատուները, երբ յեղափոխութիւնը սկսելու որոշում տրուէր:»

Հանրմն անուղղակի նայուածքներով ինծի հասկցուց որ առաջ քաշեմ իր ձին և անջատեմ զինք միւսներէն: Ատիկա նշան էր թէ ախորժելու տեղ կը զզուէր տասնալեւին շատախօտութենէն:

Ատոր այդ պատմութիւնը կրնար թուրքի գրգիռ մը հրահրել, կրնար ներքին ատելութիւն մը գորացնել, բայց «նեմահրամ» կնոջ մը, ետախրութեան մէջ չափազանց ցուցամու հանրմի մը հոգեկան ախորժակը չէր կրնար պարտկել:

Ես կատարեցի հանրմի կամքը, մինչ տանապետը կատղեցուցեր էր իր վայրագ գագացումները, մտիկ ընել չախորժող սեւ տրամագրութիւն չէր նկատեր և կը շարունակէր իր պատմութիւնը, որուն շատ քիչ իրական եղող բաժնին մէջ ալ թերեւս ինքը երբեք գործ չէր սենեցած:

Օսման ազան կոշտ գիւղացիի մը տափալացած համակրութեամբ մը դիմաւորեց տանապետին ախորժակը: Ոչանկեղծ եղանակ մը որ սեւ է տհաճութիւն չպատճառեց, թերեւս իրեն շատ ծանօթ ըլլալուն համար:

— Այս խայիւն ազգը այսպէս զինքը ի սրտանց սիրող տէրութեան մը հանգէպ յեղափոխելու այսքան ստորին նպատակներ

Հետասնդեց: Բայց պէտք է մտածել որ բարեկամին հորը փորոզը ինքը մէջը կ'իյնայ:

Օսման աղան իր մտքերու կերպարանքը խեղդող խնդուք մը փրցուց եւ իրաւունք տուաւ տասնապետին այս վերջին խօսքերուն:

Պէքոջը կռնակ առաւ և բացագանչեց.
— Խինգիր քեանիւրի՛ր...

★ ★ ★

Քաղաքէն դեռ շատ չենք հեռացած: Տասնապետը մեզմէ պիտի բաժնուի: Բայց որովհետեւ իր պատմութիւնը ամենէն աւելի զինքն է գրգռեր, իր գազանացած սրտի կիրքն է հրահրեր, չի զսպուիր: Ար-

եան հօտէն վերադարձած գինովութիւն մը կարծես բռներ է իր գլուխը:

Բաժնուելէ առաջ կ'ուզէ իր պատմութիւնը վերջացնել սա անսահման աղտոտութեան մէջ զոր վրէժինգրական մտքի ամենէն խաթարուած բնազդը մ'իայն կրնայ երեւակայել.

— Երանի՛ թէ կարելիութիւնս ըլլար այս ապրելու անարժան ազգին պարագլուխները քանի մը ժամ վերակենդանացնել եւ այս քաղաքին դրան առջեւ բարձրացնել՝ որպէս զի տեանեն թէ ինչպէս կը քանդուին իրենց ազգին ամբողջ ճիւղերն ու աշխատանքները մեր արգար ու հզօր բազուկներով:

Լինն ԿԻԻՐԵՂ ԽՐԱՅԵԱՆ
(Ճարուհակելի)

Ա Ր Յ Ո Ւ Ն Ք Ն Ե Ր Ո Ւ Ծ Ի Ծ Ա Ղ Ը

Կը նայի ան ինձի ու իր աչքերուն կապոյտէն աստղերու անձրև մը կը վազէ հոգիիս մութին վրայ:

Չեմ գիտեր ինչո՞ւ այնքան չարահնիօրէն կը խնդայ ու իր շրթներէն հեզանքի օղակներ կ'իյնան:

Երբեմն յանկարծ կը լռէ ու իր խորունկ աչքերը իրենց խորութեան մէջ կը սուգուին. կարծես թէ երկինքը անհունին մէջ կը հալի:

Կը նայի ինձի վարանումով ու դողով:

Յուզումներս հարսանիք կ'ընեն. Կը ծիծաղի՞մ... կուլա՞մ...:

Թերեւս մենք լռելու համար եկած չէինք հոս:

Բայց իմ լեզուս հազար կապանքներով է կապուեր ու ականջ կուտամ:

Ու կը լսեմ իր յոյզերուն ձայնը, ծեւորուն հնչիւնը, եւ հոգիին երաժշտութիւնը:

Հիմայ քովս, անաւասիկ հոս, ու իրարու մէջ լուծուող ջրվէժներու պէս ենք:

Կը փրփրի ներսս ու կ'ուռնի հոգիիս ալիքները: Անոր շունչը Մայիսեան զեփիւռի մը պէս կը շոյէ զիս ու կը տանի երազին ափերը:

Կը ծգէ իր փոքրիկ գլուխը ափերուս մէջ:

Իր բարակ մատներուն դողը կը հասնի էութեանս երբ ինքն ալ մագնորուս վրան կը սփռէ փափկութիւնն անոնց: